


1054

008  
P - 16



5402

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՆԸ

Եհ

ԱՆՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Գրեց՝ Ե. Հ. Բ.

մանուկ թղթ



Տպագր. «ՆՈՐ ՕՐ»

Ա. Բ. Է. Ն. Ք.

1934

008  
P-16

07 JUN 2005

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՄԸ

ԵՐ

ԱՆՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Գրիգոր Ն. Հ. Թ.



Տպագր. «ՆՈՐ ՕՐ»  
Ա. Թ. Է. Ն. Ք.

1934

5402

29 AUG 2011

1054

## Մ Ե Կ Խ Ո Յ Ա Ք

թէ՛ Արեւելքի և թէ՛ Արեւմուտքի մէջ, երկար  
տարիներ ապրած եւ հայրենակիցներուս հոգեկան վի-  
ճակին մօտէն զիտակ ըլլալով, անոնցմէ մէկ մասին՝  
ռկուլտուրացին ի նպաստ եւ միւս խմբակին աննը-  
պաստ արտայայտուիլը նկատի առնելով, երկու կող-  
մերուն ալ զոհացում տալու եւ այս կերպով յարգելի  
հայրենակիցներուս փոքրիկ ծառայութիւն մը մատու-  
ցած ըլլալու համար, սոյն գրքոյկո գրի առի: Լիա-  
յոյն եմ թէ, ազնիւ հայրենակիցներս սիրայօժար  
եւ ներողամտարար պիտի կարդան զայն, որով, ար-  
դէն վարձատրուած պիտի նկատեմ ինքովնքու:  
Երախտազիտական զգացումներով՝

Ն. Հ. Թ.



9997 - 21

7 Մարտ 1934

Տուրկուրի—Պիկի

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՆԿՈՒՄԸ  
Ե Ի  
ԱՆՈՐ ՊԱՏՃԱՌՈՆԵՐԸ

Անհրաժեշտ է, նախ եւ առաջ, նիւթին չանցած,  
բացատրել «կուլտուրա» բառին իմաստը, որ լատի-  
ներէնէ ծնունդ առած է եւ կը նշանակէ՝

1. Մշակել, արդինաբեր դարձնել հողը։
2. Գիտութեան եւ գեղարուեատի զարգացում։
3. Բարելաւել մարդուն բնաւորութիւնը եւ զար-  
գացնել անոր միտքն ու հոգին։

Ուրեմն ի՞նչ է կուլտուրան։

Վերի բացատրութիւններէն կրնանք երակացնել  
թէ, ազգի մը կուլտուրան ուրիշ բան չի նշանակեր,  
բայց եթէ ոչ ընդունիլ մարդկութեան հասցուցած պը-  
տողը։ Օրէնքները, բնական սովորոյթները, գիտութիւ-  
նը, գեղարուեատը, կրօնքը, բարոյագիտութիւնը եւ ազ-  
գի մը ամբողջ հոգեկան կեանքը, որ կը բոլորն որոշ-  
եալ շրջան մը, կը կոչենք անոր կուլտուրան։ Արդիա-  
կան կուլտուրային կը պատկանին նաև ներկայ հա-  
սարակաց կեսնքն ու անոր իրաւակարգերը։

Յեւակա՞ն է կուլտուրան։

Կը հարցնենք մենք։ Կուլտուրան ժայանակաւո՞ր  
է, թէ ոչ տեւական։ Պատմութիւնը մեզի կը սորվեցնէ  
թէ տեւական չէ։ Ան կրնայ անցյատանալ. եւ ասիկա  
բացորոշ է, բնութեան օրէնքին պէս։ Ամէն յեղաշըր-  
ջում, բոլոր ժամանակներու մէջ, մէկ տեսակ քաղա-

քա՛րթութիւն գոյութիւն ունեցած է եւ ո՛չ երկուս։ Տի-  
բապետած է իր շրջանին, հելենականը եւ կայ հոռվ-  
մէականը, եգիպտականը եւ կամ բարելոննեանը եւ կամ,  
ինչպէս այսօր, երոպականը։ Բոլոր այս յիշուած կու-  
տուրաները կորսուած են, իրաքանչիւրը իր կարգին։  
Եգիպտոսի բուրգերը, Բարելոնի պեղումները կը վկա-  
յեն անոնց բարձր քաղաքակրթութեան մասին։ Հա-  
կառակ իրենց բարձրութեան, անհետացած են եւ  
պատմութեան անցած։ Որքան ալ ծալկած էր հոռվ-  
մէական քաղաքակրթութիւնը, բայց մեռաւ։ Ասիկա կը  
վկայէ պատմութիւնը։ Մճնք անկէ կը սորվինք թէ աշ-  
խարհի ուելէ մէկ մասին վրայ, մարդիկ կը վայելեն  
քաղաքակրթութեան բարիքները. իսկ ուրիշ մասի մը  
վրայ բոլորովին կը զրկուին։ Օրինակի համար, ասկէ  
հազարաւոր տարիներ առաջ, Հնդկաստանի մէջ, մար-  
դիկ կը գործածէին մետաքսեայ կերպաներ եւ յախ-  
ճապակիէ այաններ, իսկ միեւնոյն ժամանակ, երոպա-  
կան դաշտերու վրայ, կ'ապրէին վայրենի մարդիկ, յե-  
տին աստիճան տգէտ եւ զրկուած քաղաքակրթութեան  
պտուղներէն։ Երբոր երոպայի մէջ մարդիկ կը բնա-  
կէին քարյալներու եւ անտառներու մէջ եւ կ'ուտէին  
վայրենի կենդանիներ, եգիպտացիները, ասորեստանցի-  
ները եւ բարելոնացիներ կ'ապրէին ամեն ալաւ եւ շքեղ  
պալատներու մէջ եւ կ'ուտէին ընտիր ու ճոխ կերա-  
կուրներ։ Երբ մարդոց մէկ մասը իրենց մերկութիւնը  
կը ծածկէին վայրենի կենդանիներու մորթերով, ու-  
րիշներ կը հագնէին ճոխ հազուստներ, հակառակ ա-  
նոր որ այդ դարուն քաղաքակրթութիւնը կը հասնէր

իր գագաթնակէտին։ Նոյնիսկ կային մարդիկ, որոնք  
կ'ապրէին յոյժ թշուառ վիճակի մէջ։  
ԱՐԴԵՍԹ ՀՕ-ՐԴ ԴԱՐՈՒԿՈՒԼՏՈՒՐԱՆ ԲԱՌՉՐ Է։  
ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ՈՒՐԻՇ ՄՃՆ ԱԼ ՈՐ ՅԻՇԵՑՆԵ  
ՄԵՐ ՑԵՏԱՌՆԱՅ ՆԱԽԱՀԱՅՑՐԵՐԸ

Պատասխանը ախտի ըլլայ՝ այս։ Յարգելի ընթեր-  
ցող, պահ մը ենթադրէ որ կը գտնուիս Հւլիս եւ  
կամ Դամասկոս։ Հոն կը տեսնես երոպական կուլ-  
տուրա։ Մեքենաներ, հանրակառքեր, ինքնաշարժեր,  
ինչպէս հոս Աթէնքի մէջ։ Երթանք աւելի խորերը,  
Ափրիկէ կամ Զինաստան, հոն պիտի նշարենք աւելի  
ստորին կուլտուրա մը։ Պիտի հանդիպինք ցեղերու,  
որոնք կը գտնուիս աւելի պակաս եւ կայ կէս քաղա-  
քակրթուած վիճակի մէջ։ Եթէ երթալու ըլլանք աւե-  
լի ներսեր, պիտի տեսնենք մարդակերներ, որոնք  
ինքնապաշտպանութեան եւ կը մյարձակումի պահե-  
րուն, կը դիմեն իրենց նախահայրերէն մնացած զէն-  
քերուն եւ կամ գործիքներուն։ Միեւնոյն պատկերը կը  
տեսնենք Աւստրալիոյ Մէջ Ծովեզերեայ քաղաքներուն  
մէջ աւելի բարձր է կուլտուրան, քան ներսերը գըտ-  
նուող ցեղերուն մէջ։ Ուրեմն, ի՞նչ ըսենք հիմակ-  
Մեր աւքերուն տոջեւ կը պարզուին անցեալին Մէջ  
ֆառաւորուած հին բարելոնական կուլտուրա մը, իր  
մասնաւոր գրերով ու քանդակներով։ Եւ անկէ առաջ  
եգիպտական կուլտուրան, որ նշանաւոր էր իր բուր-  
գերով, քանդ սկագործութիւնով եւ իւղաներկ պատ-  
գերներով տաճարներուն մէջ, որոնք գրեթէ արող  
աշխարհի հիացումը գրաւած էին։ Պէտք է ընդունինք որ

Հին օրերու եգիպտական ոսկերչութեան արուեստը աւելի վար չի մնար հիմակուայ ոսկերիչներու գործերէն։ Այս ապացոյցներուն սոշեւ միթէ կրնա՞նք պարծենալ թէ արդի կուլտուրան աւելի բարձր է, քան եգիպտականը եւ կամ հոդկականը։ Արդեօք մէկը պիտի համարձակի՞ ըսել թէ մենք, քսաներորդ դարու մարդիկներս, աւելի բարձր ենք, քան մեր նախահայրերը։ Մենք, քսաներորդ դարու մէջ ապրողներս, միայն կրնանք պարծենալ մեր թեխնիքային ծաղկումով։ Արդի դարուն մէջ, ամէսէն նշանաւոր տեղը կը գրաւեն ճամփորդութեան միջոցները։ Կայծակի արագութեամբ կը թռչինք ու կը քալենք։ Ռատիումի միջոցաւ կրճատեցինք ամենամեծ հեռաւորութիւնները եւ ժամանակները եւ մարդոց ձեռքով կատարուելիք գործերը տեղի տուին մեքենաներուն։ Ու կրնանք համարձակօրէն ըսել թէ «մեքենայական դար»ու մէջ կ'ապրինք։ Քսաներորդ դարը կրնա՞յ պարծէնալ իր յառաջդիմութիւնով։ Ասիկա, սիրելի ընթերցողներս, ձեզի կը հարցնեմ։ Այս կուլտ ուրան ճշմարիտ յառաջդիմութիւն մըն է։ Արդեօք այս յառաջդիմութիւնը կրնա՞յ բարձրացնել մարդը։ Մտածենք քիչ մը։ Մեքենագէտը կը շինէ մեքենայ մը եւ մարդը կը դառնայ անոր ծառան։ Անոր միտքը չէ որ կը գործէ, այլ մեքենան։ Կը սպասէ անոր առջեւ, որպէսզի պէտք եղած ատեն իւղ թափէ որոշեալ մասերուն մէջ։ Եւ գերիի նման կապուած է մարդէն շինուած գործիքին։ Միթէ այս է յառաջդիմութիւնը կուլտուրային։ Արդիական մարդը կը վայելէ ապրելու աւելի լաւ միջոցներ, քան

մեր նախահայրերը։ Քիչ մը ժամանակ կ'ուրախանանք կրամօֆոնով եւ ահա անոր կը յաջորդէ աւելի լաւ եւ նոր գիւտ մը։ Ստով ալ կը զուարճանանք, բայց չենք գոհանար եւ կը փնտուենք ուրիշ նոր գիւտ մը։

Մրեւմուտքի մէջ մարդիկ գրեթէ ձանձրացած են ու տիօնն եւ լարուած կը սպասեն նորին. այնպէս որ, կրնանք ըսել թէ արդիական կուլտուրան կը տկարացնէ մարդուս միտքն ու ֆիզիքականը։

Խօսինք քիչ մըն ալ կուլտուրայի տուած ուրիշ պտուինէրու մասին։ Այսօրուայ քաղաքակրթութեան յառաջդիմութիւնը արդինք է քրիստոնեայ ազգաց։ Անոնք առաջ բերին եւ անոնց ձեռքով սիտի փճանայ։ Կուլտուրան կրնայ ծառայել մարդոց բարութեան եւ դժբախտութեան։ Քրմիագէտները կը պատրաստեն թունաւոր ազերը և լրուպայի մէջ կան 80է աւելի գործարաններ, որոնք մեծ քանակութեամբ թունաւոր կազեր կը պարունակեն։ Կը շինեն նոր թնդանօթներ, ընդովեաններ, օդանաւոր, հրետանիներ և այլն։ Կը զինուին գաղտնի կամ հրապարակաւ, որպէիզի ապագային անակնկուլի բերեն թշնամին։ Եթէ պատերազմ ծագելու ըլլայ, արգիլուած գոտիները երբեք նկատի պիտի շառնուին եւ բոլոր վայրերը զինուորական թատերաբնմի պիտի վերածովին։ Մեծ դիանագէտը Անգրալիոյ, Մըսթըր Լոյտ և որճ, յայտարարած է հետեւեալը.

— Ուշ կամ կանուխ, նոր վէճեր ծագելու գաղափարը շատ շուտ կը տարածուի ազգաց մէջ։ Աւելի սոսկալի մեքենաներ կը շինեն, քան երբեք եղած են

ընդհանուր պատերազմին, որոնք չպիտի ծառայեն ընդհանուր խաղաղութեան. Անոնք կը պատրաստուի ին ոչչացնելու անպաշտան բնակչութիւնը. Եթէ Քրիստոսի հկեղեցին եւրոպայի եւ Ամերիկայի մէջ թոյլ կու տայ ան-ր, անիկա աւելի լաւ կ'ընէ ո՞ր գոցէ իր դըռները.:

Պաշտօնական եկեղեցին եթէ փափաքի ալ օգնել մարդկաւթեան, չի կրար, որովհետեւ ան Աստուածաշունչը թոյլ կուտայ համբուրել սուրով. Կարծես թէ բոլոր մարդիկ այն համոզումը ունին թէ առանց պատերազմի խաղաղութիւն չի կրնար ըլլալ. Աշխարհի խաղաղութիւնը կը համապատասխանէ այն վերնագրուն, որ կախուած է Վիեննայի պատերազմական նախարարութեան մէջ. «Si vis pacem para bellum» – եթէ կ'ուզես խաղաղութիւն. պատերազմի պատրաստուէ: Այս սխալ հին հաշին է որ պատճառ եղած է անցեալին մէջ արիւնահեղ պատերազմներու. Բոլոր այս բաները կու գան վկայելու թէ շատ մօտ են աղիողորմ եղեռնին. Մարդկային ուժը ի վիճակի պիտի չըլլայ կերջ դնել այս չարիքներուն. Ոչ փիլիսոփայութիւնը, ոչ քրիստոնէութիւնը եւ ոչ ալ գիտութեան հընարած միջոցները ի վիճակի պիտի ըլլան մէջտեղէն վերցնել պատերազմը: Ուրեմն «կուլտուրան» պիտի փնացնէ կուլտուրան. . . Շատ աղիտաքեռ պիտի ըլլայ պատերազմը, եթէ ծագի:

### ԻՈՒԼՅՈՒՐԱՅԻՆ ԱՆԿՈՒՄԸ

Ուրէ ազգի մը բարձր կուլտուրայի տէր ըլլալը կրնանք հասկնալ, երբ տեսնենք անոր արդարութեան,

ճշվարտութեան եւ եղբայրասիրութեան գործադրութիւնը: Մենք կը նշարենք գիտութիւններու թեինիքային յաւելումը եւ միւս կողմանէ նուազումը բարի զգացումներու. Իսկ ի՞նչ կրնանք ըսել այսօրուայ արդարութեան մասին: Արդարութիւնը գործադրելով միայն կրնանք որոշել ազգի մը եւ անհատի ոը բարձրութիւնը: Սակայն մ'ենք կը տեսնենք հակառակը:

Սողոմոն իմաստուն ասկից երեք հազար տարիներ առս ջ ըսած է. «Արդարութիւնը կը բարձրացնէ ազգը»: Եւ այս խօսքերը ճշվարիտ են բնութեան օրէնքին պնս երբ ազգ մը հեռանայ արդարութենէն, այն ատեն անոր աստուը կը սկսի անհետանալ: Շատ մը ազգեր արդարութիւնը չգործադրելնուն համար փճացան եւ իրենց անունը անցաւ պատմութեան: Ուստի ուշադրութիւնը կը հրափրեմ բոլոր անոնց, ըլլայ հայրէնիքի եւ արտասահմանի մէջ, որոնք բախտն ունեշած են հայ ազգին եւ անոր բեկորներուն ճակատագիրը վարելու, արդարութիւն գործեն: Որովհետեւ անիրաւութիւնը մարդս կը մլէ ատելութեան, վրէժինդրութեան, նախանձի եւ եղբայրասպանութեան: Այս հարցը մեր նպատակէն դուրս ըլլալուն, անցնինք մեր քուն նիւթին:

**ՆԵՐԿԱՅ ԴԱՐՈՒԽ ՄԷՋ Ի ՆՉ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՍՍԾ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ**

Ստախօսութիւնը եւ կեղծաւորութիւնը բարձր դիրք գրաւած են հրապարակին վրայ. Անոնք ոչ միայն մատադրած են դիւանագիտութեան, այլ նաև կրօնքին մէջ: Ստախօսութիւնը այսօր իը տիրապետէ քան ճշմար-

տութիւնը։ Փոխան մարդասիրութեան եւ գթասրտութեան. եսասիրութիւնն ու խարեբայութիւնը։ Մեր մեծ վարդապետն ըսած է. «Անօրէնութիւնը շատնալուն համար, շատերուն սէրը պիտի պ սղի»։ Տօքթըրօֆ Ֆրիտ. Նանսէն, ասկից տարիներ առաջ, հետեւեալը յայտարարած է Ազգերու Դաշնակցութեան մէջ, անօթի Ուուսաստանի օգնութեան մասին. «Ազգ՝ ըստ եսասէրներ եւ անձնասէրներ եղած են»։ Քսաներորդ դարուն մէջ, մարդս մինչեւ այս աստիճանին հասած է որ, «նսեմութիւն» կը համարէ զգայուն եւ բարեսիրտ ըլլալ իր նմանին հանդէպ։ Քսաներորդ դարուն մէջ մարդիկ պղծած են ամուսնութեան վեհութիւնն ու սրբութիւնը։ Մանաւահդ նորութիւնը (Մօտան) մեծ աւերներ գործած է ու կը գործէ ընտանեկան յարկերուն մէջ։ Նորածեութեան հետեւանքով, տուներուն մէջ կը տիրապետէ անօթութիւնը, խոնաւութիւնը եւ հիւանդութիւնը, իսկ փողոցներու եւ հանրային վայրերու մէջ մէյմէկ թափուհիներ կը ներկայացնեն։ Այսպէս խարեբայութիւնը եւ կեղծաւորութիւնը կը գործէն հագուստի եւ կեցուածքի մէջ։ Իսկ միւս կողմէ սկսած են կեղծել մննդարար ուտելիքները, որպէսզի հարստանան։ Որբան օգտակար կրնան ըլլալ բժշկութիւնը եւ գիտական միջոցները, երբ մարդիկ կամաւորապէս ոտնակոլս կ'ընեն առողջապահական օրէնքները։ Պէտք է ընդունինք որ կը գտնուինք այսպիսի շրջանի մը մէջ, ուր կը տիրապետէ չարութիւնը։ Եսայի մարդառէն ըսած է. «Վայ անոնց որ բարին չար եւ չարին բարի կ'ըսն» (Ես. 5 գլ. 20 հայար). Նախկին կրօնքը ուժ

կու տար կուլտուրային։ Ասիկ ու կը տեսնենք եզիատոսի, Բաբեկոնի եւ Հռոմի մէջ, ուր բոլոր կուլտուրաները կառչած էին կրօնքին։ Տիրապետողը երկրին մէջ կը համարուէր Ս. Առտուածը եւ իբր Ա.ստուած կը թաղէին։ Մենք այս ալէնէն կը հետեւցնենք թէ, կը րօնքը սղում տուած է գաղաքակրթութեան։ Խնչպէս նաեւ քրիստոնէական շրջանին, ուր շինած էն տաճարննր։ Եւ միջնադարերուն նոյնպէս տաճարներուն մէջ պատկերներ եւ բանդակներ, որոնք կը տեսնենք ներկայիս Արեւալուտքի մէջ։ Կրօնքը միասին կ'ընթանար կսկտուրային հետ, իսկ այսօր բնլորովին հակառակը տեղի կ'ունենայ։ Քսաներորդ դարուն մէջ կը տեսնենք այդ երկու քոյրերուն բաժանումը կրօնքը կանգ առաւ եւ կուլտուրան տարբեր ուղղութեամբ կ'ընթանայ Յառաջդիմութիւն կը տեսնենք թէ ինիքային մէջ, որ կը շահագործէ ելեքտրական ուժը եւ ուատիօն Մենք կը գտնուինք կուլտուրային գագաթը։ Սակայն ինչ պիտի ըլլայ վերջը։ պատերազմ մը ծագելուն, չպիտի փճանայ արդեօք կուլտուրան։ Ազգերը կրակով կը խաղան ևնոնք թէեւ չեն փափաքիր, բայց ստիպուած են պատրաստուիլ Պիտի գայ այն օշը որ չեն փափաքիր։ Այսօրուայ կուլտուրան նաեւ յառաջ կը բերէ ընկերային հարցը։ Որքան որ յառաջանանք կուլտուրայի մէջ, այնքան ւելի սուր հանգամանք կ'առնէ պայքարը՝ զրամագլուխի եւ աշխատանքի միջեւ։ Այս երկու կողմերը կը կազմակերպուին, կը զայրանան եւ բռունցք կը վերցնեն իրարու դէմ Ոչ բիրտ ուժը եւ ոչ իմաստասիրութիւնը պիտի կընան փրխել

այս վիճակը երկու հոսանքներուն միջեւ համերաշխութիւն գոյացնել անկարելի պիտի ըլլայ ապագային Մենք կը նշարենք որ ընկերային հարցը մանուկ մընէ, որ ծնած ու ինամուած է կուլտուրային կողմէ Անիկա է որ երկու դասակարգի բաժնած է ազգը, հարուստներու եւ աղքատներու Կը հարստացնէ անհատները եւ կ'աղքատացնէ մեծամ ամսութիւնը Կուլտուրան է պատճառը այսօրուայ դասակարգերու ատելութեան եւ թշուառութեան, մանաւանդ աշխարհի մայրաքաղաքներուն մէջ: Արդեօք պիտի գա՞յ այն ժամանակը, որ աշխարհը կարենայ գտնել իր բնական վիճակը: Չենք կրնար հաւատալ, Տարիներու ընթացքին, մարդոց սըրտերուն մէջ հաւաքուած ատելութիւնը երբ պոռթկայ, ինչ պիտի ըլլայ այսօրուայ կուլտուրան:

### ԵԶՐԱԿՈՅՑՈՒԹԻՒՆ

Ի՞նչ կրնանք սորվիլ վերոյիշեալ խօսքերէն, Ուեւ կուլսուրա տեւական չէ, որքան ալ փայլուն անցեալ մը ունեցած ըլլայ ան:

Կուլտուրան հին ժամանակներու մէջ ևէկ ազգէն միւս կ'անցնէր, Կը տիրապետէր եւ կ'անյայտանար: Արդեօք մեր կուլտուրան աւելի բարձր է մեր նախնիքներէն: Չմոռնանք նկատի առնելու որ եղիպտացուհիները ասկից 4 հազար տարիներ առաջ կը խմէին գեցեցիկ գաւաթներով եւ կը բնակէին փառաւոր շնչքերու մէջ, քան նախկին դարերու եւրոպայի մէջ ապրող կիներն ու աղջիկները: Երբ մեր նախահայրենը Արեւմուտքի մէջ կը հագնէին կենանիներու մորթով շինուած հագուստներ, և կը բնակէին խրճիթներու մէջ, ճաշտարարուեստը

ոսկերչութիւնը, նկարչութիւնը եւայլն այնքան գարգացած էին Եգիպտոսի մէջ, սր կրնանք բոլորովին հանդարտօրէն հաւասարեցնել մեր այսօրուայ արուեստնեներուն հետ: Ապացուցանելու համար այս ամէնը, բաւական են Թութան-Քամէնի գերեզմանին մէջ զըտնուած առարկաները: Մենք աւելի բարձր չենք ներկայիս հին աղգերէն: Խելացի մարդիկ գտնուած են ամէն շրջանի սէջ: Միայն թեխնիքայի մէջ, քսաներորդ դարուն մարդիկ յառաջդիմութիւնն ունեցած են, երբ մարդ անցեալին մէջ րացարձակապէս արտադրող եղած է, այսօր տեղի կու տայ մեքենաներու առջեւ:

Յարգելի ընթերցող, կրնա՞ս ըսել իէ թեխնիքայի մէջ ունեցած յառաջդիմութիւնը իսկապէս շահ բերած է մարդկութեան: Ան, գերի եւ ծառայ դարձած է մեքենաներուն եւ ճգմուած է անոնցմէ: Թեխնիքային ծաղկումը կը դադրեցնէ մտային աշխատանքը եւ ստեղծագործական գործը, բոլորովին այն մարդոց եւ գործադրուներուն, որոնք կը ծառայն անոնց: Այնպէս որ, կուլտուրան ուսանց բարիք կը բերէ եւ ուսանց ալ չարիք: Մէկ կողմէն յառաջդիմութիւնը կը տեսնենք եւ միւս կողմէ իր յետադիմութիւնը: Ուրիշ խօսքով բացատրէնք: Մէկ քայլ առաջ կ'երթանք, իսկ երկու քայլ դէպի ետ: Մեր հոգեւոր ական կուլտ լրան բոլորովին կը մարի, Ասիկա սրտի կսկիծով կ'ըսեն: Կուլտուրային սաղմնաւորումովը, արդարութիւնն, ճշմարտութիւնն, խաղաղութիւն եւ սէր առ դրացին՝ կ'անյաւտանայ: Մարդոց սրտերէն սկսելով, անհատներէ, ընտանեկան յարկերէ, հանութենէ եւ աղգերէ, Բոլոր ասոնց տեղ կը սկսին ծաւա-



100.2

Բայց

«Ազգային գրադարան»



NL0122277

